

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

ԵՐԲ ԸՆԴՀՈՒԹ... ԵՐԲ ԱՐԴԷՆ...

Երբ ընդիուայ, երբ արդէն ծաղկիկները մեռնին,
Ու ծածկեն կարծրացած հողի ամբողջ պարտէզին,
Ու չըլլայ ա'լ քրոչոն, սև ձայնը չար բախտին՝
Հովլը՝ երբ որ ողբայ դուռներուն դէմ ցըրտին,

Մերկ՝ օդին մէջ մինակ մընայ ծառն երբ կանգուն,
Բացական՝ ի'ն երբ ա'լ ամէն կողմ իրերուն
Սնցնի տեղն, ու հեռուն, միջոցին մէջ տրխուր,
Երբ չըլլայ ո'չ մէկ բան, այլ սոսկ ցուրտն ու բափուր,

Ցայնժամ, մէջդ, ի'նչ ծիծաղ, մըսերիմ ո'վ խոկում,
Սնեն ի'նչ կամք՝ այս քրմբախս ոչինչին վրայ տրտում.
Ցայդ ամբիծ, 'ու ամային մէջ այս միւս ազաս դուն
Ո'վ մատում, դաշնակուած հետք եօթն ասդերուն...

1936 Դեկտեմբեր

VINCENT MUSELLE



ԲԱՅՑ ԱՅՆ ԹՌՉՈՒԽՆՆԵՐՆ...

Բայց այն քրոչուններն, որ կը քրոչէին իրկունը՝ վերէն,
Հակառակ հովին ու ըստուններուն՝ երգելով նորէն,
Ու այնքան յօխոր՝ այս փլատակներուն վրայ, երբեք ըսկին
Դաժանութիւնը անողոք յոյսին:

Վախը կը մըսներ անասունին մէջ, ինչպէս եւ տոնկին,
Կը լեցընէին անձկութիւններն օդը, սակայն, կըրկին
Այն քրոչունները երգեցին դարձեալ իրենց երգն յաւէս,
Լոյսին նըւաղմանը կարծես անգէտ:

Եղեգնութին մէջ կը սեւնար արդէն տիւր մեղմօրէն,
Կը կրծէր ցուրտ սուզ մը դաշտուային իրերը ամէն,
Կը մեռնէր ամէն բան, ա'խ, ինչ զալցնիք, ու անդոնի բեռն
Կը ճրմէր ջրէկային. իսկ այդ քրոչուններն ...

1936 Դեկտեմբեր

VINCENT MUSELLE